

Հայր Աստուածն եւ Յիսուս Քրիստոսը : Սակայն ասկէ պէտք չէ հետեւցնել՝ որ Հայրն ու Արդին քրիստոնէական պաշտամունքին առարկայ ևն նոյն հանգամանքով : Անոնց ընծայուած փառաբանութիւնները, երգերը եւ մանաւանդ աղօթքները յաճախ Հօր կ'ուղղուին քան թէ Արդւոյն : Ա՛լ աւելի ուշազրաւ է սա պարագան որ ամբողջ կրօնաքը կ'ենթագրէ Արդիէն առ Հայր այնպիսի յարաբերութիւններ՝ զորս չի փոխադարձէր : Կրօնքը Հայր Աստուածոյ կ'աշոթէ, զԱյն կը գովէ և կը փառաւորէ՝ յԱրդին և Արդւոյ :

Աղօթքի կամ փառաբանութեան այս բանաձենքը՝ իրենց աստուածաբանական նշանակութենէն անկախարար մեղի թոյլ կու տան որ ծիսաբանին մէջ տեսնենք նուրածին հաւատաթիւն ստորասութիւնը (affirmation)։ Իրարմէ անբաժան Հայրն ու Արդին աստուածային չնորհքին վաւերական եւ մշտարուի աղքիւներն են, ահաւասիկ իրապէս ինքնարուի և նախնական իմացք մը, ուրիէ պիտի բիսի աղօթաբանական զարգացումը հետապային։ Հայրն ու Արդին հաւատաբապատիւ. — ահաւասիկ քրիստոնէական կրօնքին եղական կեղերոնը. գաղափար մը՝ որ այնքան կատարելապէս կը բացատրէ առաջին հաւատացեալներուն կազմէ ընդունուած հաւատաթը՝ որ ոչ մէկ առարկութեան կամ պառակտումի ասիթ տուած է անոնց մէջ։

Սուրբ Հոգին շատ հազոււազէ՝ պօրէն զու-

գորդուած է Անոնց։ Ոչ մէկ տեղ կը հանագիպինք Անոր առանձնապէս ուղղուած ազօթքի և կամ անոր ի պատիւ յօրինուած երգերու։ Կրօնական ծազմոնց պատմութեան մէջ, սակայն, Սուրբ Հոգւոյն նկատմամբ եղած հաւատաթը կ'երեւի որպէս քըրիստոնէական կրօնին ամէնէն բարացուցական եւ ամէնէն էական յատկանիշչերէն մէկը։ Ամենուրեք կը յայտնուի Ան։ Հոգին կը ներկայանայ որպէս անձնաւոր ոյժ մը՝ որ ատենօք մարգարէները ներշնչեց, և այսօր ալ կը խօսի, կը զործէ և կ'օրինացրէ եկեղեցին մէջ։ Եկեղեցւոյ պետերը կը գործակցին Անոր հետ։ «Թարւոք թուեցաւ, կ'ըսէն անոնք, Ս. Հոգիին և մեղի...»։ Այս Հոգիին աստուածութեան մասին եղած հաւատաթը չի կրնար կասկածի առարկայ դառնալ։ Այս մասին կատարելապէս համաձայն են հրէական աւանդութիւնն ու քրիստոնէական հաւատալիքը։ Առաջին քրիստոնէայ սերունդները տպրած են, տառապէս, Հոգիին ընտանութեան մէջ։

Պէտք պիտի ըլլար յիշել նահեւ կոյս Մարիամին, առաքեալներուն եւ մարտիրոսներուն նուրիտուած պաշտամունքի տռաւծին յիշատակարանները։ Բայց դժբախարար առաջին երեք գարերու ժամանակաշրջանին նկատմամբ ծիսական զիրքերուն մեղի պահածները — Հիպաղոլիտէն զատ — շատ կարճ քանի մը բեկորներէ միայն կը բազկանան։

Թրգմ. ԴԱԼԻԹԻ ՎՐԴ. ԶԱԼՅՈՒՅԵԱՆ

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԵՆ ՀԱՅԵՐԷՆ ԶԵԽԱԳԻՒՐ ԴՐՈՒԱԾ 1683-ԻՆ<sup>(\*)</sup>

(Շարունակելով պարբռնակութիւնը կը կարգամ։ էջ 88ա. —)

«Վասն Մրբոյն Յակոբայ Վանից,  
Պարծանացն Հայոց Ազգի։»

«Նախ եւ յառաջ՝ յորժամ մտանես յարեւմտեան դրանէ քաղաքին, ընթացեալ դէպ յարեւելս, եւ հակեալ ի կողմն հարաւոյ, զնալով առաջի բերթէն սակաւ ինչ, գըտանի գերահռչակ, եւ աինդերալուր ա-

մենացանկալի Աթոռն Քրիստոսանիստ, եւ վանքն Մրբոց Յակոբեանց, որ է թագ եւ պարծանք ազգիս Հայոց։ Ար ունի առաջի դրանն հրապարակ մի, ուր լինի բազում վաճառութիւն բարեաց ուտելեաց, այսինքն բանջարեղինաց, եւ մրգեղինաց, եւ այլոց։ Եւ դուսն երկաթեա է յարեւմըտեան կողմն՝ յոյժ քաղցրակերտ, եւ արհեստաւոր։ Զի ունի ի վերուստ բարձագոյն կամար մի, ի տիպ աղեղան երկնից, եւ Բ կողմունքն ի մէջ պարսպին ներսամտեալ Բ աղնիւ կամարք եւս՝ տեղիք պահապա-

(\*) Շարունակուած Սիրոնի նախորդ թիւէն։

նաց, եւ ծայրէ ի ծայր պարփակն բոլոր սըր-  
բատաշ քարամբ յորինեալ՝ անման գե-  
ղեցիութեամբ։ Մանաւանդ որ յայսմ ամի  
ձեռամբ Տեհան Գրիգորի Պատրիարքի սըր-  
բոյ քաղաքիս, նորոգեցաւ ի հիմանէ այն-  
քան գեղեցիկ, եւ բարձրաբերձ, մինչ զի  
հայեցողաց, եւ տեսողաց, սիրան եւ հո-  
գին համայնքամայն՝ ուրախութեամբ եւ  
զւարձութեամբ նանի<sup>(\*)</sup>։ Եւ զրան լայ-  
նութիւն է թ (9) թղաչափ, իսկ բարձ-  
րութիւն ժԲ (12) թղաչափ։

ԱԵւ ի մտանելն՝ ի մեծ զրանէս յայս-  
մանէ պատահի փոքրիկ դուռ մի, որով  
ընթանան ի գաւիթ սրբոյ եկեղեցւոյն, որ  
է ընդարձակ տանիւտ, եւ քառանկիւն ձե-  
ւով, եւ տեսանի ի մէջ այնմ լայնաձիգ  
պաւթին Գ մեծամիծ կամարք սրբատաշ  
քարիւ կերտեալ, իրը հովանի ի վնրայ  
զրանց եկեղեցւոյն, եւ ի նորբքոյ նոցին կախ-  
եալք գոն կոչնակք եկեղեցւոյն, փայտեայ  
եւ երկաթեայ։

«Վասն ամենագելցիկ տաճարին»։

ԱԵՐԿՆԱՆՄԱՆ, եւ եղեմասարտո եկե-  
ղեցին, եւ տաճարն սրբոյ Յակոբիանց,  
որ շինեցեալ եւ հիմնարկեցեալ է ի զշխոհ-  
ւոյն Հեղինեայ, ունի Դ որունս, Գ յա-  
րեւմտեան կողմն, ի ներքոյ վերոյասացեալ  
երից կամարաց եւ մինն՝ իրը դադապաւու-  
ի հիւստային կողմն։ Եւ կաթուղիէն հար-  
սինս սրբոյ՝ Է նման կիսազնդին երկնից,  
ի վերա չորից քառանկիւն սեանց հաս-  
տատեալ։ Զի ունի ի գագաթանն բոլորակ  
լուսամուտ մի, նման բոլորակի արեգա-  
կան, եւ ի ներքո նորին՝ շուրջանակի ի (7)  
լուսամուտ եւս՝ հանգոյն է (7) մոլորական  
աստեղաց, եւ երկոտասան կամարք ի մէջն,  
ձեւացուցեալ ի Զ անկիւնո, համաքատակ  
երկոտասան կենդանակերպից, եւ ըստ թը-

(\*) Վկայութիւնս ցոյց կուտայ որ Սարգիս  
Վարդապետ զրած է զրութիւնս (այս մասը) նոյն այն  
տարին՝ իրը Գրիգոր Պարոն Տէր Գանձակեցի Պատ-  
րիարք երուսաղէմի, կը նորոգէ Ս. Յակոբի Վանքին  
արտարին դուռը։ Թուական չէ արուած առ ադր.  
ինձի անծանօթ կը մնայ նաև այս նորոգութեան  
արձանագրութիւն ունենալը կամ չունենալը, եւ  
կամ ուրիշ վկայութիւն՝ ըստ որում յայտնի ըլլայ  
տարեթիւը նորոգութեան։ Միայն կը վկայուի թէ  
ուրիշ Ս. Յակոբի վանքը (Միարանը եւ Այ-  
ցելուր Հայ երուսաղէմի. 1929 էջ 82)։ Գրիգոր Պան-  
ձակեցի Պատրիարք հղած է 1613-1645։

Եոյ երկոտասան առաքելոց, զորոց պատ-  
պատկերքն զոն նկարեալք ի մէջ իւրա-  
քանչիւր կամարաց։ Եւ Դ միծամիծ կա-  
մարս որք բարձեալ ունին զրոլոր կոթու-  
զիկէն ըստ նմանութեան չորից աւետա-  
րանչոց, որք բարձեալ ունին զաւետա-  
րանն Քրիստոսի, յորս պատկերք աւետա-  
րանչաց եղեալ զոն յանկիւնս նոցին։ Եւ  
իԴ (24) կամարս արտաքոյ կողմտնէ, չուր-  
ջանակի կաթուղիէկիւ, ըստ սարսոսի իԴ (24)  
մարգարէից, որք պարսպիալ պահէն  
զնարան Քրիստոսի ի թշնամիաց հերձուա-  
ծողաց։

ԱԵւ յատակ եկեղեցւոյն, երանգ երանգ  
գունաւորեալ մարմարնեա քարամբ ծաղ-  
կեցւցեալ նման ծաղկալի բուրաստոնաց։  
Եւ աւագ խորանն որ է ի վերա գերեզմանի  
եղբօր տեսան Սրբոյն Յակոբայ կառուց-  
եալ, է այնքան պայմանաշքեղ, եւ ճա-  
ռագոյթարձակ ոսկեզօծ խաչկալիւ, եւ  
պատկերաւ գեղեցկացուցեալ՝ մինչ զի, ա-  
մենեւին ոչ զանազանի ի լուսեղէն երկնից,  
ուր բազմեալ զոյ ամենասուրբ Երրորդու-  
թիւն։ Եւ բարձրութիւն խորանի կամա-  
րին Մ (50) թղաչափ։ Խսկ լայնութիւն հիւ-  
սիսոյ առ հորաւ ԷԴ (33) թղաչափ։ Եւ ու-  
նի յաջմէ եւ յահեկէ զսուրը Աստուածա-  
նա եւ զսուրը կարապետի սեղանսն, զի  
որպէս ինքն Քրիստոս ի գատողական յա-  
թոռուոջ ունելոց է յաջմէ եւ յահեկէ ըզ-  
ծնողն եւ զմկրատողն իւր, առ ի բարե-  
խօսել վասն հաւատացելոց, այսպէս եւ ի  
մէջ խորանին՝ որ միշտ բազմեալ է ի վերա  
սրբոյ սեղանոյս՝ իրրեւ ի չորեքերպիան  
յաթոռուոջ, ունի յաջմէ զսուրը Աստուած-  
ածնա սեղանսն, եւ յահեկէ զսուրը Կա-  
րապետի սեղանն։ Յորոց վերա եւ զոն սե-  
ղանք զլսաւոր տոռաքելոցն Պետրոսի եւ  
Պօղոսի, որոց ճանապարհն ելանելոյ՝ է ի  
մէջ որմոյ եկեղեցւոյն հարաւային կողմա-  
նէ, իԴ (24) աստիճանաւ եւ ի մէջ այնմ  
աստիճանաց զոյ սեղան մի եւս յանուն  
սրբոյն Սրբնի վերնատան, ուր էջ Հոգին  
Սուրբ Հրեղէն լեզուօք ի սուրբ յառաք-  
եալսն։ Եւ հուպ այնմ աստիճանի զրան,  
զոյ եկեղեցի մի եւս, յանուն սուրբ էջ-  
միածնա, որոյ գուռն է յոյժ ընդարձակ  
եւ բարձրագոյն ի մէջ եկեղեցւոյն բացեալ,  
եւ տեսութիւն զրանն կարի զեղեցկատես,  
եւ արհեստակերտ, զի ի վերուստ ունի կա-

մարս հրաշագեղ, ծաղկեցիալ երանզօք գունոց, եւ Բ կողմունքն զոյգ զոյգ սեամբ, եւ այլ անկիւնացեալ ձևով արհեստագործեալ՝ ըստ սարասի զրանն վերնոյն երուսաղէմայ, զոր ետես աւետարոնիչն Յովհաննէս:

«Եւ ի մէջ այնմ եկեղեցւոյն զոն Բ սեղանք, մինն աւագ սեղան որ բարձր է յերկրէ Ե (5) աստիճանաւ սոկեզօծ խաչկալիւ եւ այլ նկարեալ ծաղկամբ եւ պատկերաւ, եւ մարմարիոնեա փորուածովք յօրինեալ յանուն սրբոյ Էջմիածնաւ, եւ միւսն ի հարաւ կուսէ՝ միսով մարմարոնեա սեամբ զըմբէթակերտ շինեալ յանուն սրբոյն Մինոյի: Եւ իներքոյ այնմ սեղանոյն զոն Գ սրբաղան քարինք, որք բերեալք են ձեռումբ հրեշտակի աղօթիւք սր. Աստուածածնա. զի մայրն Աստուծոյ կամէր միշտ ի սուրբ տեղիսն ըրջիւ եւ ուխտս տանել, զի յոյժ փափաքէր տեղեաց տնօրինականաց Որդոյն Միւածնի, բայց ոչ կարէ՛ մին վասն հեռուաւորութեան տեղեաց, եւ միւսն վասն չարութեան Հրէից, որք ոչ տային թոյլ համարձակ ըրջիւ, այլ հասուցանէին բազում լիսասս եւ նեղութիւնս. վասն որոյ խնդրեաց ի միածին որդոյն իւրմէ՛ զի զայս երեք քարինքս մինն Մինէական լեռնէն մինն Թափօրական լեռնէն, եւ մինն ի գետ Յորգանանու շընորհիցէր յինքեան, առ ի միխթարութիւն կարօտատանջ սրտի իւրոյ, Որ իսկոյն տակաւին զաղօթմն ի բերուն զոլով, հրամանաւն Աստուծոյ, ձեռամբ հրեշտակի բերեալ եղեւ զայս սրբաղան քարինքս, որ այնուհետեւ զայն տեղեաց կարօտն եւ զփափագն՝ Մայրն ամենաօրհնեալ ի յայս քարացս առնոյր, զոր այժմ է ի ձեռս մեր, իբր գտնձ պատուական, եղեալ ի ներքոյ վերոյիշեցեալ սեղոնոյն:

«Երկայնութիւն եկեղեցւոյս յարեւելից յարեւմուտս. Ճի (120) թզաչափ, եւ լայնութիւն հիւսիսոյ տո հարաւ ԼԲ (38) թզաչափ, եւ ունի Դ լուսամուտս, եւ է աղօթաբան տէրունական ուխտաւոր կտնանց ։»

«Եւ հանդէպ այսմ եկեղեցւոյս ի հիւսիսային կողմն մեծի տաճարին՝ զոյ եկեղեցի մի եւս՝ յանուն սրբոյն Ստեփաննոսի նախավկային, որոյ գոււն է բոլոր ըսպիտակափայլ մարմարոնեա քարիւ կամարաձգեալ, եւ ի վերայ զրանն զոյ ամբիոն

մի, ոսկեզօծ, եւ յոյժ չքնաղատես յարում ընթեռնանի միշտ այսմաւուրքն ըստ պատշաճի աւուրց: Եւ ի մէջ այնմ եկեղեցւոյն են եւս Բ սեղանք, մինն յանուն սրբոյն Ստեփաննոսի, եւ մինն սրբոյն Դրիկորի կուսաւորչի. Նա եւ զոյ մեծապոյն աւագան մի, սրոյ վասն պատմի թէ յաւուրս կիւրզի հայրապետի սրբոյ քաղաքիս, յորմամ Մայիսի ամսոյ Է (7) ին ցոլացնալ երեւեցու Ս. Խաչն կենսատու ի սուրբ Գողգոթայէ մինչեւ ի լեառն Զիթենեաց, յայնմ ժամանակի՝ աւելի քան զօմ (100,000) անձինք հաւատացեալ ի սուրբ խաչն աստըւածընկալ, մկրտեաց սուրբն կիւրեղ ի մէջ այսմ աւազանին, յանուն Հօր եւ Որդոյ և Հոգոյն Սրբոյ: Եւ է եկեղեցիս այս աւանդատուն մեծի տաճարին, երկայնութիւն հիւսիսոյ առ հարաւ ԽԵ (45) թզաչափ, եւ լայնութիւն յարեւելից յարեւմուտս Լ (30) թզաչափ, ի վերայ երկուց քառանկիւն սեանց կառուցեալ:»

«Եւ մերձ այսմ եկեղեցոյ զըրան տեսանի կամար մի ներսամտեալ ի մէջ որմոյ մեծի եկեղեցոյն, կարի սիրալի եւ փափաքելի, յորոյ միջի կառուցեալ է զմբէթակարկ կաթուղիկէ մի ի վերայ սրբազն եւ ամենամաքուր պատուական գլխադրի սրբոյն Յակոբայ որդոյն Զերեթեա: Զի անդ ամփոփեալ կայ զլուխ երանելի առաքելոյն ձեռումբ Տիրամօր Ս. Աստուածածնայ եւ եղբօր տեառն սրբոյն Յակոբայ: Զի ամենաբազծակի տաճարս այս, զոլով եպիսկոպոսաբան սրբոյն Յակոբայ արդարոյն, եւ փոխանորդին Քիմստոսի, աստ ժողովեալ սուրբ Աստուածածինն եւ եղբայր Տեառն, եւ Յովհաննէս աւետարանիչն աղօթս առնէին, վասն երանելի առաքելոյս, զի լուեալ էին ըմբռնումն նորա ի չար արքայէն Զերովդէէ: Եւ մինչ այսպէս վարանեալ հոգային՝ յանկարձակի տեսին որ Բ լուսազգեստ հրեշտակ, բարձեալ զպատուական գլուխ երանելի առաքելոյն Յակոբայ, արիւնաթաթագ, լուսեղէն պատուակալաւ, եղին առաջի սրբուհոյ կուսին, որ տեսեալ նոցա ծանեան զՅակոբայ առաքելոյ լուսին լինիլն, վասն որոյ չափաւոր արտասուօք անտանօր ամփոփեցին ձեռամբ իւրեանց, վասուաորելով զԱստուածն ամենայնի, որ փառաւորելով զփառաւորիչս իւր յաւիտեանս յաւիտե-

նից : Վասն որոյ զգեղեցկութիւնէ, եւ պայծառ զարմանակերտութիւնէ դամբարանի սուրբ զլիսոյ առաքելոյն ոչ ոք լեզու կարէ պատմել, եւ ճառել, զի միջին հղեալ սեղանն, արդարեւ՝ ձեւով եւ տեսլամբ է յար եւ նման՝ եօթնաստեղեան խորոնին : Նմանապէս եւ զամբարանն սըրբազան զլիսոյն, որ ի ներքոյ սեղանոյն՝ ոչ այլ ինչ է, եթէ ոչ չնորհապել եւ կենսաբուխ փոտակ մի, լցեալ անմահական փառոք, զոր ճամանչաձև մարմարունեայ փորուածովք եւ մանրաշար բազմազոյն քարամբ զարդարեալ, ունելով ՚ կանթեղս մշտավասո շուրջանակի, եւ Ռ զրունս, մինչ դէպ յարեւմուտս, երկայնութիւն յարեւելից յարեւմուտս Թ (9) թզաչափ, եւ լայնութիւն հիւսիսոյ հարու է (7) թրդաչափ : »

«Եւ մերձ յարեւմտեան զբանն չնորհամի տեղոյս, զոյ զուռ մի երկաթեայ, եւ է եկեղեցի սրբոյն Սարգսի զօրուարին, ուր զո՞ն Բ սեղանք, մինչ սրբոյն Սարգսի անուան, եւ մինչ սրբոյն Մինասոյ քաջամարտիկ զինաւորաց : Եւ է գանձատուն, եւ պահարոն անօթաց, եւ զգեստուց եկեղեցոյն : »

«Եւ հուպ այսմ եկեղեցոյս է զերկդման սրբոյն Մակարի մեծի հայրապետի աթոռոյս, որ նման սուրբ զլիսաղբին՝ համարաւ ներս մտեալ ի մէջ որմոյ մեծի տաճարին՝ տեսանի որպէս մտառու մի փոքրազոյն, միով սեղանիւ : »

«Եւ առ ընթեր սմին զուռ մի եւս, որ ելանէ երեսուն աստիճանաւ ի վեր դէպ ի յարեւելս, որմոյ միջովն ճանապարհ տրարեալ, եւ հասանի բարձրադիտուկ սեղանն յորում բազմեալ զոյ միշտ փայտն կինաց, եւ նշանն Աստուածընկալ Խոչին Քրիստոսի, ի մէջ փոքրիկ պատուհանի միով որ է ի վերայ սեղանոյն : »

«Եւ ի մէջ աստիճանաց այնոցիկ զոյ փոքրազոյն զուռ մի որպէս մտանի Սրբոց Երկուտասան Առաքելոց եկեղեցին, որ ունի սեղան մի յոյժ զեղեցիկ, եւ զուռ մի եւս ի կողմի տրեւմտեան որ ի տանիս փանիցն ելանէ : »

«Եւ յարեւմտեան կողմի մեծի տաճարիս, որք են դրունս հրաշալիք որպէս յառաջազոյն յիշեցաք, արտաքոյ կողմանէ որմոյն յաջմէ եւ յահեկէ միջի զբանն զո՞ն

Բ փոքրիկ սեղանք մինն յանուն սրբոյն Գէորգեա զօրաւարին, եւ մինն սրբոյն Նիկողայոսի սքանչելագործ հայրապետին, եւ ի վերա այնմ դրան արտաքոյ կողմանէ եղեալ զոյ պատկեր միւսանգամ գալլուտեանն Քրիստոսի, որ բազմելոց է ի դատողական յաթոռով հանդերձ երկուտասան առաքելովք, յոյժ ահարկու եւ սարսափելիւ : »

«Եւ մերձ յարեւմտեան բոլոր տաճարիս՝ այնքան զուարձացուցիչ եւ զմայլեցուցիչ է մինչ զի ի մտանելն ի նա, ոչ կամի բնաւին արտաքս ելանել, զի չորիւք կողմամբք զանազան պատկերօք, սկսեալ ի սուրբ ծննդննէն, մինչ ի միսս անգամ գալլուտան Քրիստոսի զարդարեալ եւ չքեզացուցեալ է, թող զառաքելոց զմարգարէից զմարտիրոսաց զհայրապետաց, եւ զայլ սրբոց պատկերոն, մանոււանդ յաւուրս տօնախմբութեանց թէ որքան պայծառանայ, չքեղանայ, զեղեցկանայ վայելջանայ, եւ պանանայ, բազմաթիւ կանթեղզօք, յոզնաջանեան աշտանակօք, ոսկեկազմ եւ ականակուռ խաչերօք, եւ աւետուրանօք, ծաղկանկորք ծածկեցօք, եւ վարագուրօք, մինչ զի որպէս հարս մի անարատ, ոսկէհուռսն զարդիւք պաճուճեալ ի սէր փեսային իւրոյ Քրիստոսի հաստատուն պահեցէ մինչ ի միւսանգամ գալլուտեան իւրոյ, ի փառս իւր ամէն : » (Կ'աւարտի Էջ 98տ սուրբիւ : Էջ 98ր ունի Ս. Յակովի տաճարին վրայօք տաղ մը զոր հոս կ'արտագրիմ) »

«ԵՐԴ. ԱՐ ՍՈՒՐԲ ՏԱՅԱՐՆ ԳԵՂԵՑԻԿ ՈՐԲՈՅ ՑԱԿԱՐԵԱՆՅՈՒՅՆ : »

«Ասացեալ ի Սարգիս Վարդապետ : »

«Փ մէջ մեծին Սուրբ Սաղեմայ, Արփիափայլ աթոռ մի կայ, Որ թէպէտ է յերկըի վերայ, Բայց լուսեղէն երկինք է նայ : Պուրբ Յակոբեանց անուռն վերա, ի կառուցեալ հիմն նորա, Ազգ եւ ազնինք ցանկան նմա, Եւ չորս կողմանց յուխտ զան առ նաւ Պթոս է նաև Տեառն Ցիստուի, Եւ արարչին ամենայնի, Վասն այն պայծառ գերափայլի, ի մէջ ընդհանուր աշխարհի : »

Քախացուցիչ տաճարն օրհնեալ,  
Երկնանման է զարդարեալ,  
Հըեշտակք երկնից զումար տաեալ՝  
Օրհնան զԱստուած ընդ մեզ խոռնեալ:  
  
Գեղեցկապէս կամարք ձգեալ,  
Կաթուղիկէն աղնիւ կերտեալ,  
Որպէս արքայի է բազմեալ,  
Վերայ չորից սեանց հաստատեալ:  
Ո յաջակողմն տաճարի,  
Աստղ մի պայծառ լուսափայլի,  
Առոր զլսաղիբն փափաքելի,  
Որ համայնից է բազմալի:  
  
Որրոց խորանք չուրջանակի,  
Որպէս ըզշարլս մարդարտի,  
Աւազ սեղանն գեր քան զարփի,  
Աստուածային լուսովն է լի:  
  
Ջառեալ ունի բազում կանթեզս,  
Որք կախեալ են որպէս զաստեզս,  
Շուրջ զբոլոր պատկերք սրբոց,  
Կան նկարեալ բազմազունեզս:  
  
Որեգական նման գնի,  
Բարձրադիտակ սուրբ սեղանի,  
Զփայտն կենաց սրբոյ խաչի,  
Որ զենարանն է Քրիստոսի:  
  
Քամեալ բոլոր մանկունքն երգեն,  
Բաղձր ձայնիւ եղանակեն,  
ԶԱստուած երկնից փառորանեն,  
Եւ սիրտք մարդկանց ուրբախ առնեն:  
Դասապեան երկնից զօրաց,  
Որ ըզծնունդըն աւետեաց,  
Կացեալ յաջմէ սուրբ սեղանոյն,  
Տայ աւետիս մօրըն կենաց:  
  
Ահեղ ատեանն սարսափելի,  
Որպէս դրախտ է ծաղկալի,  
Զի այնպիսի է յօրինեալ,  
Որ հայողաց աչքն զմայլի:  
Պասակ հանուրց եկեղեցեաց,  
Փառք եւ պարծանք Հայոց ազգաց,  
Է սա ի մէջ սրբոց տեղեաց,  
Տնօրինականացըն բազմաց:  
  
Եթէ զսա զրախտ կոչեմ,  
Ամենեւին ոչ ամաչեմ,  
Զի ասաւել է փառք սորա,  
Քան զգրսիան որ է եղեմ:  
Չուն եւ տաճար է Աստուծոյ,  
Եւ բնակարան հոգոյն սրբոյ,  
Քաւիչ մեղաց մարդկան հոգոյ,  
Եւ բժշկարան ցաւոց մարմնոյ:

Երես անկեալ առ քեզ զոչեմ,  
Ով տէր Յիսուս զքեզ ազակեմ,  
Միջնորդութեամբ սուրբ Յակոբեանց,  
Լից զփափաքս որ միշտ խնդրեմ:

(Տաղիս տանց առաջին զլսաղը կը կազմեն ի ԱԱՐԴԻՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ: Տաղ կ'աւարտի էջ 100ա, տող 13, իսկ յատոյ և Աղօթք ի սուրբ զլսաղիբ մեծի առաջելոյն Յակոբայ ու մինչեւ էջ 100ր: Էջ 101ա:—)

«Աւան սրբոյն Թեոդորոսի եկեղեցւոյն:»

Ի մէջ տիեզերալուր աթոռոյն սրբոց Յակոբեանց, եւ ի յարեւելեան կողմէ մեծի եկեղեցոյն, զոյ յատուկ եւ առանձին եկեղեցի մի յանուն սրբոյն Թէոդորոսի զինաւորին, բայց յոյժ գեղեցիկ եւ վայելուչ, վասն զի թէպէտ հիմնարկութիւն ի ձեմում թագւորէ Հայոց արկեցեալ է յառաջազոյն: զի յորժամ եկն ի քաղաքս Նրաւագէմ, պատերազմի պատճառաւ լնդ ազգին թաթարաց՝ սրդին իւր թէոդորոս անուն աստ վախճանեցաւ, վասնորոյ թագւորն վասն առաւել սիրոյ սրդոյն իւրոյ հրամայեաց ի մէջ գանիցս թաղել զմարմին սրդոյն, եւ շինեաց ի յիշտակ հոգւայն զայս եկեղեցիս, բայց փոքրազոյն: Եւ յետոյ յաւուրս Տեառն Գրիգորի պատրիարքիս, որոյ տէր աստուած կեանս եւ կինդանութիւնս պարզեցացէ, ի հիմանէ նորոգեալ լայն ընդարձակ՝ յոյժ պայծառացոյց եւ զեղեցկացոյց:»

«Եւ ունի սեղան մի յանուն սրբոյն թէոդորոսի վկային, սոկեօծ խաչկալիւ յօրինեալ: Եւ ի մէջ յայնմ խորանին տեսանի փոքրիկ զուռ մի, որ ելանէ Բ սաստիճանաւ յատկացեալ ի մէջ սրմոյն սրպէս փոքրիկ մատուռ՝ յորում զոյ սեղան՝ յանուն սրբոյն Մեսկենիսսի զինաւորին: Նաև յաջ կողմ եկեղեցւոյն զոյ զուռ մի եւս, հուպ առ մեծի խորանին, բարձր յերկը Գ աստիճանաւ, յորում զոյ սեղան՝ յանուն սրբոյն Յովհաննու Մըկրտչին, եւ մասն ինչ եղեալ կայ սրբոյ կարսպետի նշխարաց, ի ներքոյ սեղանոյն, ձեռամբ Տեառն Գրիգորի պատրիարքիս: Եւ շինեցաւ եւս ձեռամբ նորա ի վերայ այնմ սեղանին եւ եկեղեցոյն, փոքրիկ եկեղեցի մի եւս միով սեղանիւ, յանուն սուրբ Հոգոյն Աստուծոյ, որոյ զուռն բանի ի տանեաց

կուսէ, և ունի լուսամուտ մի՛ որ հայի ի մէջ սրբոյն թէսդորոսի եկեղեցոյն :

«Վասն տեղեաց եւ բնակութեանց  
Մբոյ եւ մեծի Արքուոյւ:

«Բնակութիւնք միտրանից՝ հանգերձ տնտեսատունիւ, սեղանատօննիւ, զինետունիւ, մոմիսանայիւ, և պատրիարքարաննիւ, է հիւսիսային, և յարհեմատեան կողմըն վանիցն։ Իսկ օթեւանք, և տեղիք տէրունական ուստաւորաց՝ որք են յսպնաթիւ, եւ բազմազան, բաժանեալ զասս դասս իւրաքանչիւր քաղաքացւոց, է հաւրաւային և յարեւելեան կողմն։ Եւ ունի ամենացանկալի սուրբ Աթոռու՝ բազմուկերպ վայելչութիւնս, թէ ի կողմանէ ապահով բնակութեանց, մենաւաննից, և դարպասից, եւ թէ ի կողմանէ քաղցրանշակ, եւ բարեհամ ջրհորաց եւ ձիթենաստան պարտիզաց, զի ունի թէ յարեւեմտեան կողմանէ, եւ թէ հիւսիսային, բազում գեղեցիկ պարտէզս, վայելուչ, եւ ծաղկալի բուրաստան ի խրախութիւն եւ ի զուարծութիւն սրտից բնակողաց, եւ վայելողաց։»

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՄԻՒԹԱՐ ԱՅՐԻՎԱՆԵՑԻ

ՆԱՐԱԳԻՒՏ ԱՐՉԱՆԱԳՐԻՔԻՒՆ ԵՒ ԵՐԱՅԻ

Իսկ սքանչելի այլն նոյ և մշտապաշտաւն ձգնաւորքն թանատէ զանից անհանգիստ պաղտատանաւք եւ ջերմուանդն արտաստաւք ի գութ շարժեալ զամէնուղորմն ած., զաղարեցաւ<sup>(1)</sup> շարժումն եւ փարատեցաւ խաւարն<sup>(2)</sup> յետ, Ա. աւուրն, եւ էին կորուսեալ ոզիք, ժա. որք կինդանոյն ընկղմեցան ի զժոխս։ Իսկ սինելքորքն, որք որբին զբաժակ բարկութեն։ այ., բանտագուշեալք և միջարեկեալք և կարկափեալք։ յետ բազում աւուրց հազիւ եկեալ ի սղայութիւն, սեւազգեստեալք քրծասզոծք(?) եղեն ի վր. անմիսիթարմենելոց իւրեանց։ Իսկ մնացեալքն ի Մո-

ւնաեւ ունի լայնաձիգ եւ ընդարձակ դաւիթս եւ հոգետունս ուր նախապէս անդ իջնւանին տէրունական ուխտաւորքն մընալով Պ օր անդ, եւ զինի նըւիրելոյ զողորմութիւնս իւրեանց ելանեն իւրաքանչիւր ոք յառանձին խուցս եւ բնակութիւնս։»

«Եւ այլ պէս պէս պատշաճաւոր եւ վայելչական զարգիւքն է պճնեցեալ սուրբ գահս, որոց պատմելն մի ըստ միոջէ, է անկարեիլ, եւ անհնարին, վասն որոյ այս քան սակաւուկ եւ համառօտակի պատմութիւնս բաւականացի առ ի ծանուցանել զգերապատութիւն Սրբոյն եւ մեծի Աթոռոյոյ, ջերմացելոց անձանց սիրով սրբոյ ուխտիս։ Զոր ինքն Քրիստոս փրկեալ տպահեցէ յամենայն չարեաց եւ նեղութեանց, սպահելով հաստատուն եւ պայծառ մինչեւ միւսանգամ գալուստն իւր, ամէն ու (Կաւարտի էջ 103թ)։

(Շարունակիլի)  
Ալիջիրա, Գանձու

U. S. A.

Յ. ՔԻՒՐՑԵԱՆ

զանէ ոչ իշխեցին կուլ ի տեղւողն, այլ փոխան ի զլուխ դաշտակին, ի մէջ իրիզա վիմացն՝ առ եզերը դետոյ, բայց ոչ բժշկեցան բնուին ի բեկմանէ բարկութին։ այ. մինչեւ ցայսաւր:

Արդ յետ, Ա. աւուրն ժղվեալ իշխանք աշխարհին համար բէն բազմուրքն։ Կոչեցին առ իւրեանս զկթ զկսն, հայոց զտր. Դաւիթ, և ժողովեալ ի գեղաքաղաքն Արկազ, արտրեալ ցայդապաշտաւն եւ ընդ լուսանալ տուաւտին, բացեալ զպատուական մարմինն նր., որ այն ինչ անապական էր մնացեալ, եւ բուրէր հոտ կենաց որպ. կնդրկի, եւ երեւէր զուարթատեսիլ որպ. զարքէն կենդանոյ, և տարեալ զնա ի թանատեաց վանս, որոյ բնակիչքն մշտնջենաւորք և մշտապաշտաւնք էին։ անդ արարեալ տապաքարեզէն, յոր եզեալ զսրն. և ի հանգիստ փոխեցին, և ինքեանք ընկայեալք ահութթիք, ի սրբոցն, զնացին յիւրաքանչիւր տեղիս։ Իսկ հրան. սր. ձեռնազրեաց յաթոռն Սիւնեաց զինի Ստեփաննոսի զտր. Յուսիկ եղբօրորդի սրբոյն։

(1) զաղարեցու։ (2) խօարին։